

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՄԵԱՑ

ՈՒԹԵՐՈՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 22

1 Մարտ 1898



ԿՈՍՏԱՆԴԻՆՈՒԹՈՒԹՅՈՒՆ

ՏՊԱՐԱՆ.

ՃԻՎԵԼԵԿԵԱՆ

Պատգար Ալի Հայուսեան թիւ 20

1898

ԹՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

- 1 Ընտանեկան Աստեղաբաշխութիւն.
- 2 Խօսք ընդ Տիրամօր.
- 3 Խոնջ քոչնակն.
- 4 Երկայնակեցուքեան գաղտնիքներ.
- 5 Օրէնսդրութիւն Յամանեան ըստ ծիսի Անաֆիտայ.
- 6 Յարաքերութիւն Աստուծոյ ընդ մարդկան և մարդկան ընդ Աստուծոյ.
- 7 ՎԱՐՔ Ս. ՄՈՆԻՔԱՅԻ. ՅՈՎՃԱՆՅԵՍ Վ., ԱՐԻՆԵԱՆ.

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՈՒԱՅ

Արեգության Տարի

Թիոհ 22

1 Մարտ 1898

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՍՏԵՂԱԲԱՇԽՈՒԹԻՒՆ

(Յարունակութիւն տես թիւ 21)

ԼՈՒՍԻՆ

65. Ա. Լուսնին առերեւոյք շարժումն. — Ցարդ ըմբռնեցիր, Սիրելի, թէ Երկիրս մոլորակ աստղ մ'ըլլալով՝ Սրեւուն հետ զանազան յարարերութիւններ ունի. 24 ժամուան մէջ թաւալելով ինքն իր վրայ՝ զիշեր եւ ցերեկ կ'ունենայ. եւ պարբերական շրջանն կատարելով տարուան մը մէջ՝ կ'ունենայ չորս եղանակներն.

Սակայն այդ տարեկան շրջանին մէջ Երկիրու առանձին չըդառնար Սրեւուն վրայ. ունի իր ետեւէն Լուսինն, որ իր Սրբանեակն է. իրեն նման մոլորակ, եւ իրեն անբաժան ընկեր. որուն ազգեցութիւնն կը կրեն մեր անհուն ովկիանոսներն անդամ. Լուսինն՝ մերթ քառորդ, մերթ լուր, մեր խաւարին զիշերներն աղօտ կը լուսաւորէ. այդ զալկահար լոյսն՝ զոր արեւէն ընդունելով կ'անդրադարձունէ մերթ մեր խաղաղիկ ծովերուն վրայ զիշերային ջահ մը ծագելով լուսատու ամառնային երեկոյթներուն զուարթ պատյաներու, եւ մերթ յուզեալ ջրերուն լեռնակուտակ փրփուրներու վրայ՝ ահուզողի վոանդն պատկերելով, այդ զալկահար լոյսն՝ որ աշխարհիս տիսուր եւ զուարթ սրտերու բարախմանց վկայ եղած է, եւ ամենուն ալ անզգայ եղանակաւ, յայտնի է որ՝ Սիրելի՝ պիտի հետաքրքրէ

զմեղ այժմ, գիտնալ թէ ի՞նչ է իր գոյութիւնն, ի՞նչ է իր գործն:

66. Համառօտիւ պիտի ջանամ յագեցունել Քու իրաւացի հետաքրքրութիւնդ. ուշ զիր:

Երկու բան մանաւանդ Լուսնի վրայ դիտած եռ Դու, զոր այդ բիւրաւոր աստղերէն որ երկնից երեսն կը զարդարեն՝ ոչ մէկն՝ ցոյց կուտայ: Առաջին, Լուսինն ամեն դիշեր չաեւ-նուիր մեղ. երկրորդ, միշտ նոյն ձեւով չերեւիր: Այս երկուքն՝ որ Քու ուշագրութիւնդ նախ զրաւած են, պահ մը պիտի թո-ղում եռ եւ երրորդի մը վրայ պիտի խօսիմ:

67. Եթէ քանի մը գիշեր հետզհետէ զիտելու ըլլանք լու-սինն՝ կը տեսնենք՝ որ արեւմուաքէն դէպ արեւելք երկնային կամարին վրայ շրջան կ'ընէ: Եւ արգարեւ առ աչս չէ այդ շար-ժումն, այլ իրական: Այս շարժման պատճառաւ՝ կը տեսնենք զիտելով՝ որ օրէ օր լուսին ծագումն երթալով կ'ուշանայ տարւոյն ամեն եղանակներուն մէջ: Այդ ուշանան կամ յետա-միացութիւնն երբեմն աւելի է եւ երբեմն նուազ: միջին թը-ւով 48 վայրկեան է:

Ենթադրելով արեւոն՝ թէ այսօր արեւոն մանելուն ժա-մանակ լուսինն ալ մանէ մարն, վտղիւ արեւէն զրիթէ երեք քառորդ վերջը կր մանէ: միւս օրն՝ արեւու մտած ատենն՝ լուսինն երկնից երեսն աւելի բարձր է, որով զրիթէ մէկ ու կէս ժամ յետոյ պիտի մանէ մարն: այսպէս հետզհետէ: Որով քանի մ'օր յետոյ մինչզես արեւն մանելու վրայ է, լուսինն իր բարձ-րագէտին հասած պիտի ըլլայ: Այսպէս առաջ երթալով, պիտի հասնի օր մը՝ լորում արեւն պիտի մանէ արեւմուաքն եւ լու-սինն պիտի երեւի միւս կողմէն: Այս 49 վայրկեան միջին հաշ-ուով ետ մնայն՝ պատճառ է այս փոփոխմանց: Տակաւ առ տա-կաւ արեւէն սակաւիկ ինչ կանուխ պիտի ելլէ, եւ արեւուն լոյսն վրայ համելով պիտի չտեսնուի: Եւին:

Ամիովելով վերի ըստուածն՝ կը տեսնենք արեւն որ կար-ծու պայքարի մտեր է լուսինն հետ, եւ միշտ իր կռնակն թող-լով զայն՝ կ'ըշտապէ իր քայլերն, մինչեւ կը հասնի անոր եւ նոյն քայլերով կ'անցնի առաջ:

68. Այս երեւոյթներն զիտել դժուարին չէ Քեզ Սիրելիս, բաւական է որ քիչ մը քունէզ զոհելով դիշերներն ուշ երթաս անկողին, եւ առաւտաներն քիչ մը կանուխ ելլես, ամիս մը միայն, եւ միշտ ձեռքդ ունենաս ժամացոյցդ:

Եթէ ալսպէս ընես, ամառ ատեն մանաւանդ, թէ հաճոյք պիտի զգաս երեկոյեան եւ առաւօտեան քաղցրասիւդ զեփիւռով թոքերդ պարարելով, եւ թէ հետաքրքրութիւնդ լիովին պիտի յագեցունես, Պիտի նշարես երբեմն երկնիդ երեսէն լուսնին բացակայութիւնն զիշերներն, եւ ժամանակ ժամանակ իր առած զանազան ձեւերն . պիտի համկընաս՝ որ այդ ձեւերն պարբերական ըլլալով՝ արեւէն ունեցած հեռաւորութեան եւ առած զիրքէն կախումն ունին, եւ պիտի համողուխ՝ թէ յիրաւի կանոնաւոր շարժմամբ երկրագնաւիս վրայ կը շրջի : — Բայց որպէս զի առանձին մնալով չձանձրանաս, կ'ուզեմ Քեզ ընկեր ըլլալ :

Սկսինք. Տեսած ես շատ անգամ Մահիկ կամ Եղջիր լուսնն, եւ Առաջին քառորդ եւ Վերջին քառորդներն, Լուր լուսինն կամ Լրումն լուսնին, երբ ամբողջովին լուսաւոր է . արդ զիտէ եւ տես, երբ արեւուն մտնելու կամ ելլելու պահուն լուսինն իր բարձրադաշտին վրայ է՝ միշտ քառորդ է. իսկ երբ արեւուն մտնելու ատենն լուսինն կ'ելլէ՝ միշտ լուր կամ ամբողջ է. վասն զի արեւուն ճիշդ զէմն է : Եւ վասն զի ուզիդ ժամացոյցով մը լուսնին ծագման օրական գրեթէ $\frac{3}{4}$ (երեք քառորդ ժամու) յետամենացութիւնն կրնանք հասկնալ. այսպէս ալ զիւրաւ կրնանք գոնենք՝ թէ 7 օրէ քիչ մ'աւելի ժամանակի մէջ գրեթէ լուսինն արեւէն $\frac{1}{4}$ շրջանակ կը հեռանայ, ($360^{\circ} : 4 = 90^{\circ}$). որով 29 օրէ գրեթէ արեւուն նկատմամբ իր առաջին զիրքն կ'առնէ:


69. Լուսինն երկրիս շուրջը կատարած շրջանին տեւողութիւնն է գրեթէ 29 ու կէս օր. որով երկրիս տարեկան շրջանին մէջ՝ լուսինն 12 ու կէս անգամ գրեթէ երկրիս շուրջն զարձած է : — Բուն ճշգութեամբ լուսինն շրջանին տեւողութիւնն է 29 օր, 12 ժամ, 44 վայրկեան, 3 րոպէ:

70. Քննենք միասին հետեւեալ ձեւ 10 պատկերն.

Զարակողմն անհուն հեռաւորութեամբ նկատենք արեւն, մէջտեղ կեցած է երկրիս, որուն շուրջը պատող զիծն լուսնի թերատաձեւն է, իսկ վրայի չորս գունդերն՝ լուսինն կը պատկերեն իր չորս գլխաւոր ժամանակներով: Լուսինն այդ շրջանը ամսօրեայ ժամանակէ կանուխ կատարելուն համար՝ կրնանք երկրիս անշարժ կարծել պահիկ մը. եւ այս ենթաղրութեամբ՝ քիչ յետոյ պիտի տեսնենք որ գրեթէ երկու օրուան զանազանութիւն միայն պիտի ունենանք լուսնի բուն իրական թաւալ-

ման եւ լուսնական շրջանին մէջ՝ Պատկերիս մէջ լուսնին ծիրն երկրիս թերատաձև ծիրին հետ նոյն մակարդակի վրայ է. եւ այս ի հարկէ է. վասն զի թուղթին մակարդակն (երեսն) մի է. մինչդեռ իրական լուսնի մակարդակն՝ Ծիր խաւարման կոչուած մակարդակին վրայ հուկած է $50^{\circ} 48'$. Ծիր խաւարման կոչուածն նոյն է Երկրիս թերատաձևեւին հետո Այս հակման հետաւանքը պիտի տեսնենք՝ երբ խաւարմանց վրայ խօսինք:

71. Լուսինն Երկրագնակա շուրջը դառնալով՝ եւրաքանչյւեր շրջանին մէջ անդամ մը Արեւուն եւ Երկրիս մէջէն պիտի անց-



Զեւ. 40

նի. այն ատեն երեք զիշեր շարունակ Երկնից Երեսին վրայ Լուսինն չենք տեսներ. սակայն Երքեմն՝ թէպէտ եւ հազուազէպ՝ արեւուն մօտերն կը աենանք Երկնից կապուտակին վրայ թեթեւ լուսով լուսաւորուած լուսնին բոլորակն. այս զիրքն կը կոչուի Մեռունդ լուսնի կամ նոր լուսին. մեր պատկերին Են:

72. Ենթագրենք թէ մենք Երկրիս հասարակածին Դ կէտին վրայ կիցած ըլլանք եւ մեր հորիզոնն ըլլայ Բ Բ'. Երկրիս ինքն իր վրայ գառնալով՝ մեր արեւելքն կը դնենք Բ' կողմը, եւ արեւմուտք՝ Բ կողմը. Մեզի համար ճիշդ կէսօր է պատկերին մէջ, վասն զի արեւն մեր զլիսուն վրայ ուղղահայ-

եաց մակարդակի վրայ է, սակայն լուսինն ալ նոյն մակարդակի վրայ կը գտնուի Ե կէտին վրայ, թէպէտ և անտեսանելի . որով կը հասկըցուի՝ թէ բարձրադիտակն նոյն ժամանակին կատարուելով՝ Արեւուն հետ ելած պիտի ըլլայ և միասին պիտի մտնէ, Կը յիշես պատճառն անշուշտ. ըսինք՝ թէ լուսին օրական յետամնացութիւնն գրեթէ 3/4 ժամ է:

Ե կէտէն շարժելով լուսինն երեք օր յետոյ Ե ին եւ Զ ին կէս ճամբան կը հասնի, այն օրն՝ արեւն մեր միջօրէականէն անցնելէն վերջը լուսինն պիտի համնի հոն . որով հազիւ թէ արեւը մտնէ՝ յետամնաց լուսինն պիտի երեւի վերջալուսի ժամանակ մահիլի ձեւով, եղջիւրներն դէպ արեւելք դարձուցած:

Երեք օր վերջը, կամ քիչ մ'աւելի, կը հասնի լուսինն Զ կէտին վրայ, մինչդեռ մեզի կէսօր է. այն ատեն մեր հորիզոնին վրայ է դա, եւ Ե ժամ վերջը՝ մինչդեռ արեգակն ի մուտս է՝ լուսինն կը հասնի իր միջօրէական բարձրակէտին : Այն ատեն արեւէն ունեցած հուաւորութիւնն 1/4 շրջանակի է, որուն կ'ըսն՝ կէս աղեղ տուընջեան, եւ կէս սկաւառակն լուսաւորուած է, կորնթարդ կողմն դէպ արեւմուտք նայելով . այս առաջին քառորդն է:

Գրեթէ 7 օր վերջը Զ էն ի կէտը կը յետադիմէ . որով տուընջեան ամբողջ աղեղի մը հուաւորութիւնն կայ յայնժամ արեւուն եւ լուսինն մէջ. ուստի երբ մեղ արեւն կը մտնէ՝ միւս կողմէն հորիզոնին վրայ է լուսինն ամբողջ սկաւառակն լուսաւորուած. այս է լուսնի լուսնի:

Այս կէտիս վրայ լուսինն իր կէս շրջանն աւարտած է . 14 ու կէս օրէ մինչեւ հոս . այս եւս տասն ու չորս ու կէս օր՝ իր առաջին Ե կէտը կը հասնի: Իր առջի զիրքին հակառակն է հիմայ, զամն զի ի կէտէն Ը հասնելով՝ արեւէն կէս տուընջեան աղեղ հեռի է. որով արեւուն ելած ատենն սա իր բարձրադիտին վրայ է, եւ մեր կէսօրին կը մտնէ: Կիսովիսմբ լուսաւոր է, այս այս անզամ կորնթարդն դէպ արեւելք կը նայի. վերջն քառորդն է:

Եօթն օր վերջը՝ զարձեալ կը հասնի Ե կէտն, եւ կ'ըսկսի արեւուն հետ ելել ու մտնել:

Դիտենք հիմայ անգամ մ'ալ նոյն այս կրեւոյթն՝ Երկրիս բնական շարժումն ալ ի նկատի առնելով. որ ամենագոյզն զանազանութիւնն պիտի պատճառէ, ինչպէս ըսինք:

(Շարայարելի)

ԽՈՍՔ ԸՆԴ ՏԵՐԱՆՅՈՅ

Vergine, in cui ho tutta mia speranza.

PETRARCA

Կ'ուզէի պայծառ, աստղեր ըլլան բառերն, ո'վ ՏԻՐԱՄԱՑՐ.

Անոնցմով յօրինեի ես քո. ներբողջ լուսանրաշ.

Կ'ուզէի ամեն կայլակն անգին արեան Աստուածորդուոյն
Մարգարիտ մ'ըլլար ջրհաղ. այն սիրալի մարգարիտներն,
Ընդէլուզեալ հիսուսի ճակտիդ պլասակ արժանանք.

Կ'ուզէի արցունքներդ աղամանդներ ըլլային.

Անոնցմով զարդարի ես քո. գըլուխսդ արփիափայլ.

Կ'ուզէի սրտիդ վերքերն զոհար վարդեր ըլլային.

Այն վարդերով պանեի եօրնանըջոյ կուրծքքդ, ո'վ Կոյս.

Կ'ուզէի ախուվախսերդ մեղեղիներ ըլլային.

Այն աղեկեզ մեղեղեօր փառատրի զքեզ. Սրբունի.

Որ մահուան ջառուերներեն զիս փրկեցիր ես վերստին

Ի լոյսցն տենչալի հանեցիր, ո'վ Աստուածամայր,

Փրկուրեան մարդիային ազգի առիթ ըսքանչելի.

Քեզմով երկարեալ կեանքըս քեզի կը նըւիրեմ.

Հրաշալի անուանդ ի սէր զոհ կենդանի ըլլայ քոդ այն.

Մարիամ, անունդ անուշակ տօնել մօտերս(*) ես կը ցանկամ,

Որպէս երբեմն . . . ա'խ քէ վազել կարենայի ես այն տօնին . . .

Դուն կրնաս զիս կարող ընել քո. քաղցըր պաշտօնիդ.

Հրաշրդ, ո'վ Մայր, աւարտէ. Տուր ինչ որ դեռ. ինձ կը պակսի.

Դուն միայն կրնաս տալ քո. մայրենի աղեօքքդ զայն.

Դուն միայն կրնաս ընել ինչ որ մարդուս է անմընար.

Գըրացիր իմ վերաս. եխ'ր, քալ' ըսփր ինձի.


Բըժըշկէ զիս բոլորովին. Որդուոյն սիրոյն համար ըլլայ . . .

ԿԱՐԱՊԵՏ ԴԱՐԱԳԱՇ

Բերա, 23 գետրուար 1898

(*) Ամենօր հնեալ սուրբ Աստուածածնի անուան տօնց պիտի կատար-
ւի այս տարի ալ, Յիսուս Փրկէ Մայր Եկեղեցին, Զատկի երկրորդ լը:

ԿՈՆՉ ԹԻՉՆԱԿՆ



Օր մ'էր եւ այն համտոկ ծիծաղ եւ հրապոյր,
Տող եւ առուակ, սփոց եւ ծաղիկ, բոյր եւ բոյր
Քաղցրամիմունջ որպէս ամոլք սիրային
Գուրգուրալով եւ նազելով նեւային:

Եսկ ես գոզես այն հրմայից անտարբեր,
Թափառէի յանցեալ յուշոց տարութեր,
Որք բոչտէին տարուամ՝ որպէս անձկացքեաց
Հորիզոնին նանցոյն թիրեւ գոլորշեաց:

Եքր հագեդպարդ յոյզերուս մէջ տխամած
Երազէի դադար հոգոյ ծրիանաց.
Նշմարեցի բաշնակի մը նուրբ ստուեր
Որ օդին մէջ բախէր արազ զիւր թեւեր.

Եւ բառեցաւ հաւիկն' թերեւ, անշրշունջ
Տեզք առուակին եղէզանց վրայ փունչ ի փունչ,
Դադարեցի յետ այն երկար թերացին
Զոր կատարած բոււէր յոյշերս խնդազին:

Ուսն երերի . . . բաշնակն ի զուր թեւածէր,
Ծրիզուէ ծոյս ի զուր յածէր եւ կոծէր.
Օրորմունին ալխոտառն եւ անվերջ,
Կը տազնապէր եւ տոռապէր յելեւէջ :

— Այսպէս եւ մարդ խնդրէ նոգույ յոյզերուն,
Դադար՝ երկրի ալենաց միջն երերուն,
Ուր բափառի ոլոր մոլոր առ խարիսխ
Դուն ուրեմ զոհ, ո՞հ, զրերէ միշտ յուսխար:

Դաշտաց գալարն, երկնի շաղն ու կապոյտ,
Միմունջն եւ ցոյք նեղ առուակին գեղարսոյս,

Աղտմանդներ արշալուսին խաղաղիկ,
Գարուն, զեփիւռ, ծիծեռն, թիրեռն ու ծաղիկ,

Ժբայիսներ են, կենապարզեւ, մոգուկան,
Ենիսած համբուն արցունեներու մէջ մարդկան.
Բայց ի՞նչ օգուս. շետ մի քրքման վաղաճցիկ
Ցնոյին, բա՛րե, որպէս անուրջ զեղեցիկ.

Փառք, մեծուրիւն, հանոյք, պատիւ եւ համբաւ
Վարդ են, այո՛, ակնախրտիդ, սրտազրաւ,
Բայց քառամին, ա՛խ, մինչ ի դող ի սարսաւ.
Քաղենի զանոնի նիրշոց մէջէն սոյրասաւր:

Եսկ մարդն ինչն ալ չէ՞ եղեգ մի հողմաշարժ,
Որ պիտի կը հարուածոց տակ աղեխարշ:
Անդարձ վրեխ . . . : Սևենայն ինչ աստ ընդ հուզ
Անհնտանայ յորդանելին մէջ մշտածուփ:

Եւ պարտասեալ սիրան ո՞ւր գտնէ զիւր կուռան
Կենաց մարտին եւ նրգանց մէջ հոնգրուան.
Կարծուած քարիսն հոգւց սրտնդոյք եւ անձուկ
Դառնան թրեւու յոյս, վաղաժանի, խինդ, նեցուկ

Բայց բա՛ւ լիցի խոնջ բռչնակիս, ո՞հ, երբե՛ք
Այլուր ինդրեկ նեցուկ սրտին անձկարեկ,
Այլ լոկ ի ժեզ, Աստուած, ոյժ յար կենասւէս,
Ո՞վ բացարձակ անշա՛րժդ միայն դո՛ւ յաւէս:

ԵՐԿԱՅՆԱԿԵՑՈՒԹԵԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ՝

(Նարունակութիւնն տես թիւ 21)

և.

Կայ արդեօք միջոց մը՝ որով պատմութեան եւ համեմատական վիճակագիրներու ընծայած օրինակներէն կարող ըլլանք մի քանի դրական կանոններ մակարերել երկայնակեցութեան վրայ: Հլլայ փորձերու նուազութիւնն, ըլլայ մէթոտի թերութիւնն այն սակաւաթիւ հեղինակութեանց մէջ որ այս խնդիրս յուզեցին, հետեւութիւնը սակայն այս է. արդ եւ այժմ կարելի չէ այս մասիս ո եւ է հաստատական օրէնք մը ձեւակերպել: Երկայն ապրելու համար, բաւական է միայն . . . չմեռնի: Առհա երկայնակեցութեան տեսական դրութիւններուն գերազոյն իմաստափրութիւնը:

Ինչպէս երջանկութիւնը, այն ալ կը վիճակի երբեմն այնպիսիններու որ նուազ անարժան են: Սակայն կը թուի թէ չափաւորութիւնը, կենսական կորովայն բարեխսառն գործածութիւնն եւ մննդական կանոնաւոր եւ յատկացեալ րեժիմ մը, խոր ծերութեան կարեւոր թէութիւններն են,

Սակայն եւ այնպէս՝ յիշենք քանի մը օրինակներ որ հակառակը կը հաստատեն:

Հոռմիիոս Պոլիիոն, Հոռվմայեցի հարիւրամեայն, իւր կենսականութիւնը կը վերագրէր միմիայն՝ գինւոյ մէջ հաց թաթիւելով ապրելու կանոնին Մարի Բրիու, 158 տարեկան վախճաննեալ (1838), իւր վերջին տարիները միայն պանիրով եւ այծի կաթով ապրեցաւ: Ստէպ հայեցողական եւ մենակեաց վարքն, ամեն տեսակ զրկումներով, երկայն ապրելու մեծամեծ օրինակներ յառաջ բերած է. ինչպէս Մըրոց վարքերուն մէջ յայտ յանդիման կ'երեւի, Օրինակի համար, Ս. Անտոն՝ 105 տարի. անոր ընկերն Մակարիոս՝ 110. եւ ճգնաւորն Պօղոս՝ 113:

Իսկ անդին ամենազբաղ պետական անձնաւորութիւնք, որոնց կեամքը լի եղած է ուրախութեամբ, փոթորիկներով, տենզերով, յաջողութեամբք, յաղթանակներով, յուսախարութիւններով, որոնք չեն դադրած երբեք վիճելէ, կռուելէ զօ-

րաւոր հակառակորդներու հետ, այսպիսի անձեր ալ կան որ
(ինչպէս Կլատսթոն ու Պիզմարք) հանդարտորէն կը վայելեն
քաղցր ծերութեան մը հաճոյքները՝ անցելոյն յիշատակներովն
պարարեալ:

Հոս կարճամիտներն կը համին մինչեւ 120 տարին. հոն
խորագէտ փիլիսոփայներ ու գիտնականներ (ինչպէս Սոկրատ եւ
Հումագոլթ) հարիւրի կը մօտենան:

Ոմանք կ'ապրին երկայն տարիներու շարք մը՝ անդադար
խմած եւ արքեցած ըլլալով. ոմանք ալ ամենէն չափաւոր եւ
կանոնաւոր կեանք մը վարած ըլլալով:

Ուիլելմ Քիննիար, վերջերս ի զնին առնելով ամերիկեան
երկայնակեացներու վիճակագիրը, յանգեցաւ սա հետեւութեան
որ հարուստներուն համար երկայն ապրելու մեծամեծ խոչըն-
դուաներ չեն պակսիր երկայն ապրելու համար, պէտք է աղ-
քատ ապրիլ: Սկզբական հանդէս մը մի եւ նոյն առաջարկը կը
հաստատէ: 1894 ին վախճանած Սկոլտացի հարիւրամեաներու
մէջ տասն եւ վեցը շատ աղքատ դասակարգի կը պատկանէին.
քանի մը հատը մուրացկանութեամբ կ'ապրէին. իսկ միւսներն
աղախին էին կամ պարտիզան եւ ոմանք ալ պարզ արհես-
տաւոր:

Իսկ այս զրութեան բոլորովին հակառակ կ'ելլայ Գոսբէրի
յուցակը, որ աղքատներու համար ամենեւին քաջակերական
չէ: Բայ այսմ, հազար հոգի հարուստ եւ հազար հոգի աղ-
քատներէն, կ'ապրին հետեւեալ համեմատութեամբ.

	աղքատ	հարուստ
5 տարեկան	655	943
10 >,	598	938
20 >,	566	886
30 >,	527	796
40 >,	446	693
50 >,	338	357
60 >,	226	398
70 >,	117	235
80 >,	71	57
90 >,	4	15

Որմէ կը հետեւի որ հարուստներն աւելի մեծ հաւանակա-
նութիւն ունին երկայն ապրելու քան թէ աղքատները:

Այսու հանդերձ ճշմարտութիւնը ի միջին կայանայ , ինչ-
պէս միշտ Հարստութիւնն որ կը պահպանէ այն զրկումներէն
որոնք աղքատները կը տասանորգեն , ընդհակառակն կը տկարա-
ցընէ կազմուածքը : Շարունակ մեզի սպառնացող հիւանդու-
թիւնք շատ աւելի զիւրաւ կը յարձակին հարուստներու վրայ ,
ի բաց առեալ տարափոխիկ ախտերը : Քանդի առատութիւնը
ստէպ աւաղելի ազդեցութիւն մը կը գործէ առողջութեան վը-
րայ , ամեն տեսակ զեղծումներով եւ չուայտութեամբ Առանց
խօսելու ոգելից ըմպելեաց զործածութեանը վրայ , որ արտօնա-
ցեալ գասակարգերուն կը տիրապետէ ամենանուրբ եւ չքեղ ձե-
ւերու տակ , կայ մանաւանդ կերակրեղինաց չարաչար գործա-
ծութիւնը , յաճախ աւելի վեսակար քան զրկումներն . Բրօֆ .
Միշտ եւ կոմս Թօլութոյի արդարացի դիտողութեան համաձայն
ամենքնիս ալ մեր դործարանաւորութեան պահանջածէն զրեթէ
երեքպատիկ աւելի կ'ուտինք : Անտի ծագում կ'առնուն անթիւ
հիւանդութիւններ որ ժամանակէ պառաջ կը կարծեցնեն մար-
դիկներուն կեանքը :

Զ.

Երկայն ապրելու համար յարաբերութիւն ունեցող կեանքի
զրադմունքներուն գալով , Ամերիկացի դիւնականն մրէնչ՝ Ա-
ռողջապահական Տարեզրութիւններու ուսմունքէն այս ծան-
րակշիռ եւ վճռական հետեւութիւնը հանած է . շատ երկար
ասլրելու համար , զբաղելու է մանաւանդ բացօթեայ աշխա-
տութիւններով իւր խուզարկութիւններն 43 տարիներու շըր-
ջան մը կը կազմեն . քննած է՝ ըստ հասակի եւ ըստ արուես-
տի , 288,792 անձերու վիճակը . քսան տարեկանէն վեր ըլլա-
լու պայմանաւ . եւ գտած է ոս համեմատութիւնն որ մինչդեռ
պաշտօնեայք միջին հաշուով կ'ապրին 49 տարի , եւ դրամա-
տեարք , համարակալք եւ լումայափոխք՝ 49, 6 , եւ ուսուցիչ-
ներն , քահանայք եւ բժիշկք՝ 52, 16 , կօշկակարներ , սափրիչ-
ներն ու գոհարավաճառներ՝ 55, 5 , մշակներն , երկրագործներն
եւ աղարակատէրերն կը վայելեն միջին հաշիւ մը 66, 3 աա-
րիներու : Պարագայ մը որ կը հաստատէ Ֆրէնչի հետեւութիւնս-
ները , հեռաւայնի (téléphone) ծառայող օրիորդներն որ նըս-
տողական կեանք մը կը վարեն , միջին հաշուով 39 տարի մի-
այն կ'ապրին : Երբ ակնարկ մը նետուի քաղքենի պաշտօնեայ-

Ներու եւ երկրագործներու կեանքին սահմանը բաժնող խտրոցին, մարդ գրեթէ կը խղճայ այն պանծացող դիւրակեցիկներու վիճակին, որոնք այնքան նախանձուաներ ու մրցակիցներ ունին Արդարազատ բախտն անոնց հանդարտիկ աշխատանաց վայելքը կը թունաւորէ, անոնց կեանքը մշակներու կեանքէն շուրջ տասն եւ վեց տարի գեղջելով, եւ մշակներն օժտելով աւելի երկայն ապրելու իրաւունքով, ի վարձատրութիւնն անոնց տաժանելի աշխատութեան:

Որպիսի՞ գերազանց դաս մը կը պարունակէ այս զիճակագիրը իբրև թէ կը գոչէ մեր ամենուն . «Ո՛վ մարդիկ, թողուցէք ձեր առողջութեան ինասարեր այս զրադմունքները, քաղաքներու կեանքն եւ յուզմունքները. դարձէ՞ք կենսապարգեւ արեւուն, անդաբեր հողոյն. քանզի փրկութիւնն՝ արտերու եւ մշակութեան մէջ է» :

Այսու հանդերձ, Գատորէր ասոր հակառակ եզրակացութեանց կը յանդի: Ըստ Գերմանացի գիտնականին, տամննէն աւելի երկայնակեացներն՝ աստուածաբաններն են, որոնց միջինն է 65 տարի. վերջը կուզան վաճառականներն՝ 61 տարի. պաշտօնեայնին՝ 61 տարի. երկրագործներն նոյնպէս, եւ զօրականք 59 տարի:

Եկեղեցականաց այս յաջողութիւնը կը հաստատուի քանի մը գէպքերով. Վատիկանու վերջին Տիգերական ժողովքին ատեն, 1870 ին, 766 Եպիսկոպոսներու որոնք ներկայ էին, վեճակագիր մը յօրինեցին. այս թուոյն մէջ Յ Եպիսկոպոսներ կային 96 տարեկան, 2 հատ 90 տարեկան, 20 հատ 80 էն 85, 46 հատ 75 էն 80, 79 հատ 70 էն 75, 164 հատ 60 էն 65, 133 հատ 55 էն 60, եւլն. :

Իսկ զիտնականներու, մատենագիրներու եւ գրագէտներու վիճակը գեռ համոզիչ փորձերով չկրցաւ ապացուցուիլ:

Քաղաքագէտներն ալ ոչ նուազ մրցակից կը հանդիսանան երկայնակեցութեան պայքարին մէջ. Անդինոյ մէջ, ուր Վիքթօրիա թագուհին վերջերս տօնեց իւր գահակալութեան վաթուըներորդ տարեղարձը, կան դեռ եւս այնպիսի քաղաքագէտներ որոնք 70 տարիներէ ի վեր «զործի վրայ» են. Օրինակի համար կումս Մանսֆիլտ, 92 տարեկան, որ 11 տարի Երեսփոխանական ժողովին մասնակցեցաւ եւ 57 տարիներէ ի վեր լորտերու ժողովին, Նոյնայէս Բէլըմ Վիլիէրս 1835 էն ի վեր երեսփոխանաց շարքին մէջ կը նստի:

Կենաց տեւականութեան վրայ ամենէն ազդեցիկ պարագայն եթէ վնառուելու ըլլայ, այն ող ժառանգականութիւնն է: Եթէ ուզէք գիտնալ թէ որչափ պիտի կարենաք մերձաւորապէս վայելել կեանքի հաճոյքը, ձեր նախնեաց արձանազրութիւնները պէտք է որոնէք: « Հայրեն ազուս կ'ուտնն եւ որդւոց ակունները կ'արևուին: » Եօյն իսկ ապահովապրական ընկերութիւններն մեծ կարեւորութիւն կուտան երկայնակեցութեան ժառանգականութեանը: Հարիւրամեամներն, ըստ մնջի մասին, երկայնակեաց ծնողներու սերունդ են: Ծննդեան պահուն ծընողաց ունեցած տարիքն ալ պէտք չէ ուշադրութենէ վրիպեցնել: Հունգարացին Քօրօզի, Քանոնոչորս հազար դէպքեր զըննելով, առ եղբակացութիւններն հանած է: Այն մարդիկ որ 25 եւ 40 տարիներու մէջ ծնունդ կուտան իրենց զաւակներուն, առելի կենսական զիմացկուն վիճակ մը կը պարզենեն անոնց:

Ե.

Ի՞նչ պէտք է ուրեմն երկայն ապրելու համար: Ահաւասիկ է ական խնդիրն: Ժ. զարու մէջ՝ քիմիակէան կէպար կարմիր հեղուկն հնարած էր, եւ Բարտէլո Ժ. զարուն՝ անմանացուցիչ ըմալելին: Երկուքն ալ ծերերը երխուսարդացնելու եւ մարդիկները անման ընելու համար: Բայց երկուքն ալ մահուան վճռին շատ կանուխէն զոհ եղան: առաջինը 50 եւ երկրորդը 47 տարեկան: Հնդկաստանի պահճացեալ գաղանի զիտութիւնն ալ ծիծառաշարժ է: Երիտասարդացնելու հրաշաղործութիւնը կը քարոզեն զառամեալ ծերեր: Նման այն մարդոց որ հազի զեզ կը ծախեն . . . հազարով, կամ անոնց՝ որոնք հարուստ ըլլալու միջոցներ կը վարդապետեն: առանց զահեկան մը ունենալու իրենց գրպանին մէջ:

Մահուան սերմը իւրաքանչիւր ոք յինքեան կը կրէ: Ծնանելու ժամանակ կ'ըսկսինք մեռնիլ: Մաս առ մաս կը մեռնինք ինչպէս կ'ըսէր Պիշա: Շատ ծերեր, ըստ Տօղթ. Պլօքի, մասնաւոր հիւանդութենէ մը չեն մեռնիր, այլ միայն տարրներու մաշկէն հիւծելէն: Մերութիւնն ինքնին հիւանդութիւն մ'է: Կանթեղը կը մարի, պարզապէս իւղի պակասութենէն:

Եթէ մեր երկրաւոր յօրինուածին անմահութիւն չենք կրրնար տալ, սակայն մեծապէս կախումն ունի մեզմէ զայն երկայն ժամանակ պահպանել: Այն առածը թէ մարդ չմեռնիր,

այլ կտոմաց կամաց դինքը կը մեռցնէ, շատ զիպուածներու մէջ իրաւացի է։ Վասն զի ճշմարիտը խօսելով, մեր կաղմուածքին համեմատ եղող կեանքին հազիւ կէսը կամ առ առաւելն երիր մասը միայն կ'ապրինք։ Մարդկային կենաց բնական տեւողութիւնը 90 տարի կամ 100 է։ Այս սահմանին չհամոզներուն մեծագոյն մասը իրենց յանցանքովը, իրենց մոլութիւններէն յառաջ եկած հիւանդութեանց պատճառաւ կը մեռնին։ Նատերն ալ տրտութենէ կը մեռնին, ինչպէս կ'ըսէ Պիւֆօն։

Տ. Ֆլուրանս, ըստ Արիստոտէլի եւ Պիւֆօնի, զիտնականաբար այսպէս կը սահմանէ կենաց տեւողութիւնը։ Ածման տեւողութիւնն հինգով բազմապատկեալ, Զիուն աճումին տեւողութիւնն է 5 տարի, ուղտին 8 տարի, եղան 4 տարի, մարդուն 20 տարի. իսկ արդ ասոնց սովորական կեանքն է։ Ճիռ համար 25 տարի, ուղտին 40, եղան 20. Հետեւարար մարդուն համար բնական տեւողութիւնը պիտի ըլլայ 100 տարի, եթէ ինքը կարելի եղածին չափ չկարծեցնէ այս սահմանը։

Վերջացնենք այս տեսութիւնները, յիշելով կենաց կարճնալուն զիխաւոր պատճառներէն մին եւս։ Այս պատճառն որ անսմտաղրութեամբ կ'անցնի յաճախակի, մահուան երկիւղն է։ Տարիքը յառաջանալով, մարդ գրեթէ իր անձին թելաղրութիւն կը կատարէ այս սարսափին աղղեցութեան ներքեւ։ Իւր ընթացքին վախճանին հասած կարծելով զինքն, շարունակ մահուան մտածութեամբ կը սնանի, նախսազգածմունքով եւ ցնորքներով կը տանջուի։ Այս երկիւղը կը շուարեցնէ եւ մահը կը փութացնէ։ Այսպէս զարհուարանօք եւ արհաւրօք պաշարուած մարդ մը քիչ կ'ուտէ, չկրնար մարսել։ ջղային զրութիւնը կը խանգարի, գործարանաւորութիւնը տակաւ կը քայլայի, անսահման տրտութեամբ եւ անուն չունեցող հիւանդութիւններով։ Երեւակայութիւնը շատ անգամ հիւանդութիւն եւ նոյն իսկ նիւթական վէրքեր կրնայ յառաջ բերել։

Ուստի պէտք է այս անօգուտ եւ վատ երկիւղի դէմ զինուիլ, մաքառիլ. մարդկային կենաց սահմանը այնքան կարճ չենթաղրել, Մեծ ժանախստներու պահուն երկչուններն եւ դողացողներն աւելի զոհ կ'ըլլան համաճարակին։

Հարիւրամեայներուն վարքը եթէ հետազոտելու ըլլանք պիտի տեսնենք թէ ամենէն անտարբերներն են, Երկիւղը չնեռացներ մահը այլ մահաւանդ կը շտապէ։ Ուստի երկայն ապրելու միջոց մըն ալ, եւ կարի զօրաւորներէն է, մահէն չվախնալ։

ՕՐԵՆՍԴՐՈՒԹԻՒՆ ՕՍՄԱՆԵԱՆ

Լ Ա Տ Շ Խ Ս Ի Ա Ն Ա Ֆ Ի Տ Ա Յ Յ Յ Յ

ՆԿԱՏՄԱՄԲ ԿՏԱԿԱԻ ԿԱՐԳԵԱԼ, ԽՆԱՄԱԿԱԼԻ ԵՒ ԱՐԳԵԼՄԱՆ

ԵՒ ՊԱՐԳԵՒԱՏՈՒԹԵԱՆ ԸՆԴ Մէջ ԿԵՆԴԱՆԵԱԾ

ԵՒ ՀՐԻՑԱԿԱՅ ԵՒ ԺԱՌԱՆԳՈՒԹԵԱՆՑ

Գ Լ Ո Ւ Խ Բ .

ԱՐԳԵԼՄԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹԵԱՆ

ԵՒ

ԶԱՓԱՀԱՍՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

ՀԱՏԱՄ Ա . — ԱՐԳԵԼՄԱՆ ՎՐԱՅ

(Չարունակութիւն տես թիւ 21)

Յօդ. 48. — Արգելման կ'ենթարկուի կրտսերն, չափահասն ի վիճակի կատաղութեան եւ խենթութեան կամ անկարութեան, անսառակին եւ պարտատէրն ի վիճակի մնանկութեան:

Յօդ. 49. — Ապախտ են ամենայն քաղաքական գործք կրտսերոյն՝ որ բանավարութեան հասակին չէ՝ հասած, ինչպէս նաև խելազարին՝ որ ժամանակի լուսաւոր միջոցներ չունի:

Պաւեր են քաղաքական գործք խելազարի մինչ գործուին ի լուսաւոր միջոցս ժամանակի:

Յօդ. 50. — Յարմատոց ապախտ են քաղաքական գործք կրտսերոյն զորեալք ի հասակի բանուվարութեան կամ չափահասի ի վիճակի խելազարութեան, եթէ նոյն զործք վնասակար ըլլան նմին իսկ կրտսերոյն կոմ խելազարին, թէպէտ եւ հաւանեալ ըլլան, ի բնական կամ ի հարկեալ խնամակալէ:

Յօդ. 51. — Քաղաքական գործք կրտսերոյն՝ գործեալք ի

հասակի բանավարութեան, եւ չափահասի ի վիճակի խելազարութեան, որ կրնան իրենց նպաստաւոր կամ վեասակար ըլլալ, ենթարկեալ են վաւերացուցման ինամակալի, երբոր գործն կրնայ հաստատութիւն ստանալ վաւերացմամբ:

Յօդ. 52. — Կրտսերն քաղաքականապէս պատասխանատու է անձանց կամ ստացուածոց նկատմամբ գործած ոճրոց եւ յանցանաց համար: Ինչքն ուղղակի պարտաւորեալ է վեասաւց եւ շահուց:

Չափահասն ի վիճակի խելազարութեան նոյն իսկ կրտսերոյն կացութեան մէջ է:

Յօդ. 53. — Կրտսերն, ինչպէս նաեւ չափահասն ի վիճակի խելազարութեան, պարտաւորեալ չէ առանց հաւանութեան ինամակալի փոխ առած գումարոց համար, եւ ոչ իրեն քով զրուած աւանդին կամ անօթատուչութեան համար, եւ ոչ իսկ առանց այդ հաւանութեան իրեն վաճառեալ իրի համար, միայն թէ իննդիրն չըլլայ անձի կամ կենդանի էակի նկատմամբ՝ որ իրեն յանձնուած ըլլայ: Կրտսերն պարտաւորեալ է՝ ինամակալին հաւանութեամբ իրեն յանձնուած տւանդին արժողութեան, համար:

Յօդ. 54. — Արգելումն կ'ըլլայ ի զատաւորէ ընդդէմ որոյ եւ է աղատ չափահասի, որոյ մսխողութիւնն ապացուցեալ ըլլայ վկայից միջոցաւ:

Արգելեալն չկրնար գործել վաւերականապէս որ եւ է գործ լուծանելի ի բնէ կամ ոչնչանալի վասն թերութեան զգօնութեան: Գործոց նկատմամբ արգելեալն կրտսերոյն կը նմանի:

Գործք գործեալք արգելեալ անձէ, ի միջոցի արգելման անվաւեր են, եթէ հրամանաւ զատաւորի գործեալ չըլլան:

Արգելմանէն առաջ գործեալ գործքն վաւեր եւ հնթակայ են արգելանց:

Յօդ. 55. — Մսխողութեան պատճառաւ արգելեալ անձն կրնայ հաւանիլ այն գործոց՝ որք ի բնէ անլուծանելի եւ վաւեր են, թէպէտ եւ կատակի համար գործեալ ըլլան: Այսպէս կրնայ ամուսնանալ ապահարզան ընել եւ սնուցանել այն անձինքը՝ ուրոնց պարտաւորի թոշակ կապել ապրուսոի համար:

Այնպիսն լուծեալ է ի հայրական իշխանութենէ:

Կրնայ վաւերականապէս որ եւ է յայտարարութիւն ընել ի ճանաչումն անձնական պարտուց եւ խոստովանիլ ոճիր ինչ՝ որոյ պատուհասն պատժական է կամ դրամական եւ պարգեւա-

տուռութիւն ընել եւ բարեգործական հրիտակ չնորհել մինչեւ
ցերորդ մասն ընչից իւրող, եթէ ժառանգ ունի:

Յօդ. 56. — Պէտք է արգելուլ ի գործածութենէ պաշտա-
ման իւրեանց չարմիա իրաւագէտը (Միւֆթին)՝ որ ստայօդ ձե-
ւեր կը սորվեցնէ կողմանց կամ սուտ մեկնութիւն (Փէթլա)
կուտայ, նոյնպէս պէտք է արգելուլ տղէտ բժիշկը եւ սնան-
կացեալ գործակատարը եւ այն անձինքը՝ որոնք մենավաճա-
ռութիւն կ'ընեն ճարտարական արևեստի մը:

Յօդ. 57. — Խնամակալն կրնայ յիշխանութենէ ազատ կա-
ցուցանել կրտսերը եւ կարողութիւն տալ անոր վաճառակա-
նութիւն ընելու, եթէ նկատէ որ ձեռնհաս եւ ընդունակ է ա-
նիկայ ճանչնալու վաճառման մէջ քնատէրութեան փոխազրու-
թիւնը եւ գնման մէջ նորին ստացումը, եւ կրնայ զանազանել
բանաւոր անձանց հանդիպած թեթեւ վեասը ծանր վնասէն:

Յօդ. 58. — Վաճառականութիւն ընելու կարողութիւն
ստացած կրտսերն իրնայ վաճառել եւ գնել նաեւ ծանր վեա-
սով, գործակալ կարգել վաճառելու եւ գնելու համար, դրաւա-
կան տալ կամ առնուլ, անօթատուչութեան (⁽¹⁾) հաւանիլ, եր-
կիրները վարձու առնուլ կամ տալ ի զաղթականութիւն կամ ի
սակ, յայտարարութիւն տալ ի ճանաչումն պարտուց կամ ա-
ւանդի իրիք, գնոյն մէկ մասը թողուլ ծածուկ կամ պարտու-
րիչ թերութեանց համար, հաւանիլ Մոհավանի (որ է օգուտ
պատճառեալ ի շահուց կամ յանձնական նկատմանց), պարտա-
պանին պայմանաժամ չնորհել, իրաւախոն ըլլալ:

Յիշխանութենէ ազատեալ եւ վաճառականութիւն ընելու
կարողութիւն ստացած կրտսերն չկրնար առանց հաւանութեան
խնամակալի հաւանիլ ի փոխատուութիւն սպառելի եւ ի պար-
զեւատուութիւն եւ յապահովագրութիւն եւ ոչ իսկ ամուս-
նանալ:

Խնամակալէն հաղորդեալ կարողութիւնն չարգելուր կըրտ-
սերոյն տրամադրել կարողութիւնն ստացած անձանց ինչքը:

(¹) Comodato.

ՀԱՏԱԾ Բ. — Բանավարութեան⁽¹⁾, Հասակին և
Երիտասարդութեան⁽²⁾ և Չափահատութեան⁽³⁾ վրայ

Յօդ. 59. — Բանավարութեան հասակն՝ թէ արական և
թէ իգական սեռի համար, սահմանեալ է գէթ հօթներորդ տա-
րիքն. այս հասակիս մէջ կը զաղարի Հատանահն արուին հա-
մար և անիկայ եղած է ի Հատանահն:

Երիտասարդութեան հասակն արուին համար երկուաստ-
ներորդ տարին է: Դուստրն երիտասարդ է երբոր լրացնէ ին-
ներորդ տարին, և այս հասակին մէջ կը զաղարի Հատանահն :

Յօդ. 60. — Արբունք արուին կը ծագին ֆիզիքական նշան-
ներէն, որ կը յայտնեն սոյն վիճակը:

Նոյնը պէտք է ըսել գտտեր նկատմամբ, նկատողութեան
առնելով անոր սեռը յայտնող մասնաւոր նշանները:

Ի թերութեան այս նշանաց, թէ՛ մէկն և թէ՛ միւսն յար-
բունս հասեալ կը համարի յետ լրանալոյ հնգետասահներորդ
տարին:

Յօդ. 61. — Մինչ յարբունս հասեալ է մէկ և միւս սեռի
զաւակն՝ կը զաղարի խնամակալութիւնն:

Թէ՛ մէկն և թէ՛ միւսն այդ հասակի մէջ կրնաց արամա-
դրել իրեն անձին վրայօք: Զեն կրնար բանազատուիլ անոնք
ամուսնութեան, միայն թէ խելտղարութիւնն կամ կատաղու-
թեան վիճակի մէջ չգտնուին:

Սակայն խնամակալութիւնն չզաղարիր նկատմամբ ընչից
յարբունս հասնելով հասակն: Սոյնն կը զաղարի չափահատու-
թեամբ, որ կը յայտնուի ի բաւականութիւնէ ի բարի մատակա-
րարութիւն:

Յօդ. 62. — Մէկ և միւս սեռի կրտսերն չկրնար, յար-
բունս հասնելէն առաջ, ընտրողութիւն ընկերունգ մէջ հօր և
մօր, որ բաժանեալ ըլլան ապահարզանիւ:

Յօդ. 63. — Եթէ յարբունս հասեալ կրտսերն միանգամայն
չափահատ և ընդունակ ըլլայ կառավարելու իւր անձը, կրնաց
ընտրողութիւն ընել ընդ մէջ հօր և մօր, և առանձին
ապրիլ:

(¹) Age de raison.

(²) Adolescence.

(³) Majorité.

Յօլ. 64. — Յարբունս հասեալ դուսարը, թէ կոյս ըլլայ
թէ ոչ, չէ հնար ինքնիշխան թողուլ, որ եւ ընարողութեան իւ-
րաւունք չունի:

Հօր կամ հայրական հաւուն կ'իյնայ պահել զայն իրեն իշ-
խանութեան ներքեւ:

Դուստրն կոյս, մինչ յառաջացեալ է ի հասակի եւ ճոխա-
ցեալ ամենայն յատկութեամբք բանականութեան եւ առաքի-
նութեան, չկրնար բռնադատուիլ բնակելու այնպիսւոյն հետ՝ որ
իրեն վրայ հայրական իշխանութիւն կը գործածէ: Նոյնը պէտք
է ըսել դստեր նկատմամբ, զոր հնար է ինքնիշխան թողուլ եւս
եւ կոյս չըլլալով:

(Յարայարելի)

ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԸՆԴ ՄԱՐԴԿԱՆ

Խ.

ՄԱՐԴԿԱՆ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

(Յարունակութիւն տես թիւ 19)

ՄԱՍՆ Գ.

Աստուծոյ առ մարդիկ եւ մարդկան առ Աստուած ունե-
ցած փոփոխակի յարաբերութիւնները տեսնելնէս վերջը, բնա-
կան կուգայ խօսիլ մարդուս առ Աստուած ունեցած զիսաւոր
պարտաւորութեան վրայ, որ կը յայտնուի կրօնը բառով: Արդ
կրօնքն կրնայ նկատուիլ ենթակայապէս եւ առարկայապէս:
ուստ առաջին նկատման է «Առաքինութիւն մը որով Աստուծոյ
պարտաւորեան կ'ընծայուի»: Երկրորդ նկատմամբ է «Նաւա-
քումն թէ նիւթական եւ թէ աննիւթ զործոց, որոնցմով մարդն
գործնականապէս կը ճանիչնայ իւր առ Աստուած ունեցած յա-
րաբերական կարգն:»

Արդ մտածելով մենք զկրօնս այս երկրորդ նկատման տակ՝
ցուցուցած պիտի ըլանք անոր հարկաւորութիւնը, եթէ հառ-
տատելով առաջուցանեմք թէ՝

ա) Մարդս ունի բնական պարտառորութիւններ առ. Աստուած։

բ) Մարդս՝ բնականօրէն պարտառորեալ է ընծայել Աստուածոյ ներքին եւ արտաքին պաշտամունք։

Կ'ապացուցանեմք ա) մասն այսպէս։

1. Բնական պարտառորութիւնք մէկու մը առ միւսն կը տրուին միոյն ի միւսէն բարոյական կախման համաձայն։ Արդ մարդն բնականօրէն Աստուածմէ այս բարոյական կախումն ունի, որովհետեւ Աստուած է մարդուս արարիչն՝ պահպանիչն եւ վերջին վախճաննի, ինչպէս տեսանք։ Ուրեմն մարդս ունի բնական պարտառորութիւններ առ Աստուած։

2. Մարդս ունի բնական պարտառորութիւններ առ Աստուած՝ եթէ, Աստուած՝ բնական իրաւունքներ ունի ի մարդն, քանզի իրաւանց կը համապատասխանէ պարտառորութիւնը։ Արդ Աստուած ստեղծիչ, պահպանիչ եւ վերջին վախճան ըլլալով մարդոյս՝ ունի ի նմա տէրութեան եւ կառավարութեան իրաւունքները։ Ուստի եւ մարդս ասոր համաձայն ունի հպատակութեան, հնագանգութեան, սիրոյ, եւլն. բնական պարտառորութիւններն։

Կ'ապացուցանեմք բ) մասն հետեւեալ կերպով։

Նախազիտելիիք. Պաշտամունքն է «կրօնք առարկայապէս նկատեալ»։ Կը տարբերի յարարողութեանց՝ որք աւելի կը նշանակեն Աստուածոյ ընծայուելիք պաշտաման կերպն նկատող գործողութիւնները։ Պաշտամունքն երկու տեսակ է. այս է ներքին եւ արտաքին. Ներքինն այն է՝ «որ ամբողջապէս կը կայանայ աննիւթ հոգւոյ կարողութեանց գործողութեան մէջ»։ Իսկ արտաքինն է այն եւ կը կայանայ այն գործողութեանց մէջ, որք զներքինն զգալի կ'ընեն։

1. Պետք է ներքին պաշտամունքն. Ներքին պաշտամունքն այն գործողութիւնները կը նկատէ, որոնցմով մարդուս նախ միտքն կը ճանչնայ աստուածային գերազանցութիւնը եւ իւր անկէ ունեցած կախումը, ուստի եւ զայն իրը իւր արարիչն, իւր տէրն, իւր պահպանիչն, հպատակութեամբ, հնագանգութեամբ, զգացմամբք կամաց հետ ի միասին զմարդն կը հպատակեցնեն Աստուածոյ, եւ զայն կ'ուզզէ առ իւր վախճանն, որ է նոյն ինքն Աստուած։ Արդ վերը ըսածներնէս յայտնի է որ առ այս պարտառորեալ է մարդս։ Ուրեմն եւ պարտառորեալ է մարդն ներքին պաշտամունքները Աստուածոյ ընծայելու։

2. Ամբողջ մարդ ստորադրեալ ըլլալով Աստուծոյ իւր ամբողջութեամբն պէտք է որ նոյն պաշտամունքները մատուցանէ. Սրդ մարդու ներքին կարողութիւններէն զատ ունի նաեւ արտաքին զգայական կարողութիւններ ալ՝ որք անձնաւորական միութեան պատճառաւ ի յարաբերութեան են ներքիններուն հետ, եւ ի նոցանէ կր կառավարութիւն. ուստի եւ արտաքին կարողութեանց պաշտամունքն ալ միացած ըլլալու է ներքին պաշտամանց, որով ոչ միայն ներքին պաշտամունքն՝ այլ նաեւ արտաքինն հարկաւոր է մարդուս, նամանաւանդ որ ի բնութենէ մարդու ներսը զգացածն արտայայտելու հակեալ ըլլալով եւ արտաքին կարողութիւններէն մեծապէս ներքին գործողութեանց մէջ օգտուելով անհրաժեշտ է իրեն համար այսպիսի պաշտամանց մէջ ալ արտաքինին դիմելը. Սորո՛համար էր որ ամենաւելին եւ ընդհանուր ազգաց մէջ ալ այս կրօնական արտաքին ցոյցերն ալ գտնուած եւ պահուած են, թէպէտեւ շատ անգամ աւելորդապաշտական եղած ըլլան. Ուստի եւ կը վերջացնենք. մարդու պարտաւորեալ է թէ՛, ներքին, թէ՛ արտաքին պաշտամունքներ մատուցանել Աստուծոյ. բայց այս ամենուն հաւաքումն զկրոնս կը կացուցանէ առարկայապէս. Ուրեմն կրօնքն անհրաժեշտ է մարդուն համար:

Բայց մենք կ'աւելցնենք որ այս կրօնքն մէկ միայն կրնայ ըլլալ. եւ պէտք է որ ըլլայ. Եւ յայտնի է, որովհետեւ Աստուծոյ նկատմամբ ունենալիք կրօնքնիս պէտք որ ճշմարիտ ըլլայ. Սրդ ճշմարիտ կրօնքն մինակ մէկ հատ կրնայ ըլլալ, ինչպէս նոյն կարգի ճշմարտութիւն մը մի միակ է. Ուրեմն եւ կրօնքն ալ մէկ հատ պէտք է ըլլայ:

Սորվ յայտնի կը ցուցուի Անտարբերականութեան (In-differentismus) սիսակն ի կրօնից գործաւ:

(Եարայարելի)

ՊԱՂՏԱՍԱՐ ԳԱՍԱՊԵԱՆ
Աշակերտ, Ք. Լ. Հայկ Ավարժին.

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՍՐԲՈՒՀԻ ՄՈՆԻԳԱՅԻ

ԹԱՐԳՄԱՆԵՑ

ՅՈՎԱՆՆԵԿԸ Վ. ԱԲԻԿԵԱՆ

(Նարունակութիւն տես թիւ 21)

Գ Լ Ո Ւ Խ Ժ Ե.

Սրբուհի Մոնիգա՝ Օգոստինոսին դարձին վրայօք զգացած
է ուրախութեան չդիմանար, կտւանդէ զհողին :

387

Ճամբայ չելած, կամ թերեւս ճամբորդութեան մէջ, ըստոյգ չզիտոցւիր, Սրբուհի Մոնիգայ մտաց յափշտակութիւն մ'ունեցաւ, որն որ քաջ ցոյց տուաւ իւր հոգւոյն հակումը : Սուրբ Կիպրիանոսի տօնին օրը, առտուն կը հազորդուի, եւ ամփոփ մտքով եւ խորին զգացմանց մէջ ընկղմած տուն կը դառնայ, Զենք գիտեր ինչ պատճառաւ, գուցէ միտքը ինկած է երեք տարի առաջ Սուրբ Կիպրիանոսի մատրան մէջ անցուցած նշանաւոր գիշերը, եւ անոր վրայ երախտապարտ սիրտը զգացած է այն արտաքոյ կարգի հրճուանքը, յանկարծ կը յափրշտակուի մտօք. եւ մարմինը գետնէ վեր՝ օդին մէջ բարձրանալով, կըսկսի կանչել. «Թոշինք դէպ ի երկինք, թոշինք դէպ ի երկինք»։ Այսպիսի յանկարձուատ եւ անսովոր վարժունք մը քովը գտնուողներուն զարմանքը կը շարժէ, վասն զի Մոնիգայի բնաւորութիւնը սովորաբար հանդարտ էր։ Օգոստինոս, Աստուածատուր, Ալիբիոս կը փութան իրեն քովը, բայց ինքը առանց պատասխան տալու անոնց հարցմանցը, դէմքը աստուածային հրճուանքով մը այլակերպած, Դաւիթ Մարգարէին հետեւեալ խօսքը միայն կը կրկնէ՝ ըսելով. «Միրտ իմ եւ մարմին իմ ցնծացաւ յԱստուած կենդանի»։


Այն օրուընէ ի վեր արքայութեան մտածմունքը վայրկեան մը չթողուց զի՞նքը. այն ըսել չէ որ անկից առաջ ալ Մոնիգա՝ ինչպէս ամեն սուրբերը, աշխարհքիո համար ատելութիւն, եւ երկնից արքայութեան մեծ փափաք մ'ունիցած չըլլայ. սա-կայն Օգոստինոսին դարձէն առաջ ամենեւին միտքն եկած չէր որ ինքն՝ անմայր թողլով իւր զաւակն աշխարհքիո վտանգնեւ-րուն մէջ, կրնար երթալ վայելելու յաւիտենական փառքը. միտքն իյնալու ալ ըլլար այնպիսի խորհուրդ մը, բողոր ուժովը պիտի հալածէր զայն. վասն դի կ'ուզէր անպատճառ դարձնել զանիկայ առ Սստուած. եւ քանի որ այն գործողութիւնը զը-լուխ հանած չէր, ուրիշ բաղձանք մ'ունենալն անկարելի էր ի-րեն: Բայց հիմայ որ զանիկայ դարձած կը տեսնայ, եւ անկա-րօտ մօր մը պաշտպանութեան, տրքայութեան բաղձանքովը սոսկ կը սնանի. խօսակցութեանց նիւթը շարունակ երանական կենաց քրայ է, նորհալի նայուածքը միշտ հոն է եւ սեւեռած:

Ճամբորդութեան հոգերն ոչ միայն իւր վսեմ խորհրդա-ծութիւնները չեն խանդարեր, այլ ընդհակառակն կը մնուցա-նեն զանոնք. ինչու որ բնութեան յարատեւ փոփոխութեան զի-մաց, հոգին եւս քան զեւս եռանդուն փափաքով անանց եւ անփոփոխ երանութեան ետեւէ կը հառաչէ: Մտացն ամփոփու-թենէն, սրտի խաղաղութենէն, Սստուծոյ եւ յաւիտենական կենաց զրայ ունեցած յարատեւ մտածութենէն, դիւրին էր գու-շակել թէ աւելի յերկինս կը չուէր քան թէ յԱվրիեկ:

Օգոստինոսի գալով, այն ճամբորդութիւնն իրեն համար ալ ազօթից եւ ուսմանց ճշդիւ պարապելու արգելք մը չըլլար: Ս.ո Սստուած դառնալէն ի վեր օրուան ժամերն երկուքի բաժ-նելով, զինաւոր մասը նուիրած էր ազօթից, սաղմուերգու-թեանց, սուրբ Գրոց ընթերցան եւ այն ամեն ներքին եւ ասո-ուածային իրաց որոնց զրայ կը կայանայ ճշմարիտ երջանկու-թիւնն եւ հանգստութիւնն այս աշխարհքիս մէջ: Մնացած ժա-մերն ալ փիլիսոփայական եւ աստուածաբանական բարձրագոյն խնդրոց ուսման զոհած էր: Արգէն Միլանէն չելած՝ Ընդդիմ Մանիկեցոց ճառը լմացուցած ըլլալով, Յաղազս Կրօնից ճառն ալ իւր զինուն միջ սկսած էր գծագրել. եւ միանգաման ա-մենասուրբ Երրորդութեան եւ Մարգեղութեան վսեմ խորհրդոց զրայ սկսած էր սեւեռել իւր սրատես նայուածքը: Ուստի ճամբորդութեան մէջ ալ կը շարունակէ իւր աշխատութիւն-ները, կը պատրաստէ նաեւ իւր մօրը հետ այն պարզ բայց

ծանրակշիռ կանոնին հասարակութեամբ կենցաղավարելու եւ-
զանտկին վրայ, որուն համն տռած էին ի Քասիաքում որ աշ-
խարհքէս հեռու՝ մի միայն Աստուծոյ Ներկայութեան առջին
հրճուեր էին։ Նոյն նպատակաւ Յիգայէն անցնելու տաեննին՝
սուրբ Օգոստինոս եւ սրբունի Մամիգա իրենց ուղիղ ճամբէն
քիչ մը կը շեղին, ի մօտոյ դիտելու համար այնպիսի տեսարան
մը, որ իրենց բարեպաշտութեան գեր ի վերոյ հաճելի էր, բարի
ճգնաւորաց ակումբ մը Սաբէնինեանց խիտ եւ մթին անտառ-
ներուն մէջ պատսպարուած ըլլալով՝ Թէբայիտայ հիանալի սրան-
չելիքը հոն ալ սկսեր էր նշմարուիլ, Արդէն Միլտնէն չելած
գացեր տեսեր էին սուրբ Ամբրոսիոսի կառավարութեան տակ
ևզող կրօնաւորաց եւ կուսանաց միաբանութիւններն, անոնց
խօսակցութիւններէն եւ բարեպաշտական կենցաղավարութենէն
լուսաւորուելու, եւ իրենց ապաղայ կենաց ընթացքին վրայ ո-
րոշողութիւն մը առնելու դիտմամբ։ Ուստի ուղեցին նմանա-
պէս զասոնք ալ տեսնալ եւ հետերնին խօսակցիլ։ Դժբախտա-
րար իրենց ճամբորգութեան այս կէտին վրայօք մասնաւոր տե-
ղեկութիւն մը չունինք։ Այս զէպքն ալ այն անհամար զէպքե-
րու կարգը զասուելու է որոնց համար Օգոստինոս կ'ըսէ։ «Ուել
մը բաներ լուելեայն կ'անցնիմ, որովհետեւ կը փութամ տւար-
տել, փառք եւ գոհութիւն քեզի, ովք Աստուած իմ, ոչ միայն
զրած այլ եւ լուած բաներուս համար, այնքան անթիւ բար-
եացդ համար, զորս ընդունած եմ քու բարութենէդո»

(Շարայարելի)



ՊԱՏԻՒՐ տասն և հինգ օրք մի անգամ կը հրատարակուի

Բաժանորդագրութեան տարեկան գինն է
Կ. Պօլսոյ համար 40 դահեկան։
Դաստանց և օտար երկիրներու համար
բյուստարի ծախրն ի միասին հաշուելով 50 ։

Իշրաքանչիր թիւ 2 դահեկան

ՊԱՏԻՒՐԻ խմբագրատունն է ի Բերա, Եկշիլ փողոց
թիւ 1, ուր պետք է դիմել բաժանորդագրութեան և բերրին
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար։

RÉDACTION DU BADGUERE

Constantinople, Péra, rue YÉCHIL N° 1

معارف نظارات جليله سنك رخصته طبع او نمشدر